


տել ուզողը երբոր կողմնական դիրքերը դիտէ՝ նայելէն չկրչտանար, մանաւանդ արեւմտեան կողմին սիւնազարդ գաւիթը : Ըս եկեղեցւոյն ամէն դռներն ալ սքանչելի ճարտարապետութեամբ շինուած են, բայց ընդարձակութեան ու փառաւորութե կողմանէ արեւմտեան դռուը ամենէն գերազանց է . աս դռնէն մտնելուդ պէս բոլոր տաճարին ներսի դին կը տեսնուի : Եկեղեցւոյն ներսի պատերուն՝ սիւներուն ու ինչուան կամարներուն վրայ ալ ետքէն շինուած մէկմէկէ փառաւոր շիրիմներ ու անհամար զարդեր կան, որ թէպէտ զատ զատ առնելով շատ աղուոր են, բայց բոլորը մէկտեղ խառնակ կ'երեւնան : Եկեղեցւոյն ընդարձակ ատեանին երկու կողմը մէյմէկ թե կայ երկընցած, և վրայի ծածքը երկու կարգ վրայէ վրայ շինուած կամարներով գոցած է . աս կամարները հինգ հինգ սիւներու վրայ շինուած են, և հինգ սիւներէն մէկը (որ մնացած չորսին մէջտեղն է) աւելի հաստ է : Դասին ձեւը կէս ութանկիւնի է, և առաջ ութը մատուռ ունէր, իսկ հիմա եւթը միայն մնացած է . վասն զի մէկը Ենգղիացւոց Հենրիկոս Ը թագաւորին շիրիմը շինուած մատուռին գաւիթ եղած է : Դասը եկեղեցւոյն ատեանէն բաժնուած է երկրթէ զարդարուն դռով, և վերի ծայրը ճերմակ մարմարիոնէ աղուոր սեղան մը կայ որ Ենա թագուհւոյն ընծան է : Ըս կտորին յատակը բոլոր զարդարուած է այնպիսի գեղեցիկ միւսիոնէ նկարներով՝ որուն նմանը չգտնուիր կ'ըսեն ճանչցողները : Ըս յատակը շինել տուաւ Ռիքարտոս Սան ըսուած Սեսթմինսթրիաբբան թագաւորական ծախքով . ասոր ամէն մէկ զարդերը ձեւացած են յասպիս՝, ալբաասոր՝, պորփիւրեան կիճ՝, գուճազմ՝ և ուրիշ աս տեսակ պատուական քարերու կտորուանքով : Ըս

դասին մէջ կը պսակուին ինչուան հիմա Ենգղիացւոց թագաւորներն ու թագուհիները :

Եկեղեցւոյն քովի վանքը գրեթէ հրաշքով ամբողջ մնացած է ինչուան ասօրս, այնչափ պատերազմներու դէմ դնելով՝ որ ատեն մը խիստ յաճախ էին վանքերու դէմ : Ըս վանքին պատերը այլևայլ հին ցեղերու նշաններով ծածկած է . մեծ սրահը 1220^{ին} շինած է, ու Հենրիկոս 2 թագաւորին ատենը հասարակաց ժողովատեղի եղաւ : Երեւելի է նաև Սեսթմինսթրի դիւանը, որ Գուլիելմոս աշխարհակալը աւելի կարգաւորեց :



Պատկեր Կաթախան վիճակի 1843 ամին :

ԵՐԻՈՊԱՅԻ քաղաքականութեան վիճակը 1843 տարւոյն մէջ ինչպէս ըլլալը տեղն 'ի տեղը գրելու համար խորունկ և ստոյգ տեղեկութի պէտք էր ունենալ՝ ոչ միայն եղած դիպուածներուն, հապա նաև անոնց ամէն պատճառներուն . աս առաջին պայմանը ինչպէս որ պէտք է կատարող գտնելը շատ դժուար ու նաև անկարելի կը համարինք : Ենկէ զատ, հարկ էր կամք և դիտաւորութիւն ունենալ՝ ճիշդ քաղաքական լրագրութեց պէս որ և իցէ լուրերը քաղելու և մեր ազգին հաղորդելու . աս պայմանն ալ (որ գովելի կերպով կը կատարեն միշտ ուրիշ ազգային լրագիրները) մեր դիտմունքէն դուրս է : Ենք որովհետև խոստացեր ենք յիշատակելերբեմն նաև մեր օրերուն կեդարարական ու խել սորվելու դիպուածները, անոր համար ահա աս տարւոյս երկրորդ ամսուն սկիզբը կը դնենք համառօտ և ընդհանուր տեղեկութիւն մը թէ 1843^{ին} մէջ Եւրոպայի ու Եսիայի քաղաքականութիւնը ինչ վիճակի մէջ էր :

Ինչպէս մեծամեծ ու երկար փութորիկներէն ետքը սովորաբար մեծ խաղաղութիւն ու հանգարտութիւն

1 Ենկէ : 3 Սոմագ :
 2 Պալլադի : 4 Լաճիւկեր :

կ'ըլլայ օգու՛ն մէջ երկար ատեն, այսպէս ալ Վաղղիացւոց մեծ խռովութեանէն ետքը՝ որով ամէնքն ալ իբրև սաստիկ մըրկէ մը իրար անցած՝ գրեթէ ջարդուելու վրայ էին, և Վափուլէոն Պոնափաութիւն տիրապետելէն ետքը՝ որով Վաղղիացիք իբրև կարկրտաբեր սաստիկ քամի մը բոլոր աշխարհքիս տիրելու վազեր էին, մէկ մեծ ընդհանուր խաղաղութիւն մը տիրեց Նւրոպայի մէջ: Այս խաղաղութեան համը գլխաւոր տէրութիւններ քանի գնացին աւելի իմացան, սիրեցին. իսկ խռովութեան ու պատերազմին փնասները քանի գնացին աւելի հասկըցան ու ատեցին: Այս սկզբունքը, որ հիմակուան խորհրդարաններուն հոգին է, մասնաւոր անունով պահպանական խորհուրդ՝ կ'ըսուի. այսինքն այնպիսի խորհուրդ կամ իմաստ՝ որ ամէն տէրութեան իր վիճակին մէջ մնալը, և անոր իրաւունքներուն անարատ պահուիլը կ'ուզէ: Աւրիշ ամէն ժամանակ որ և իցէ տէրութեանց գործողութիւնները ծածուկ հնարքներով կը դաւանային. տիրապետողին կամքը՝ ծուռ շիտակ՝ իրենց նաւերնուն ղեկն՝ էր, հպատակներուն ալ կ'իրբերը՝ աղէկ կամ գէշ՝ նոյն նաւին առագաստները լեցընող հովերն էին. նաւը ասանկով երբեմն յաջող կերթար՝ երբեմն ալ անյաջող, բայց միշտ անստոյգ ընթացքով: Իսկ հիմակուան պահպանական խորհուրդը 28 տարու ընէ՝ ի վեր ամէն բան անանկ կարգի մը դնելու հետ է, որ եթէ յանկարծ մէկ տէրութիւն մը կամաւ կամ թէ ակամայ իր վիճակը փոփոխելու պէս մը ըլլայ, մէկալ տէրութիւնները ամենայն արթնութիւն կը ջանան՝ որ նախ ան փոփոխութիւնը հասարակաց խաղաղութեանը փնաս մը չբերէ. երկրորդ՝ որ նոյն փոփոխութեամբ ան տէրութիւն ալ որչափ որ կարելի է չփնասուի: Այս պահպանական խորհրդով կատարուեցան ընդ-

1 Գ.Պ. Príncipe conservateur.
2 Տիւֆ:

հանրապէս նաև 1843 տարւոյն գործողութիւնները. անանկ որ խռովութիւն կամ պատերազմ գուշակող օրագիրները ոչ միայն խաբուեցան, հապա նաև զարմացան մնացին, և գուցէ գեղեցիկ առաջադրութի մըն ալ ըրին որ ասկէ ետքը աւելի բարակ դիտեն տէրութեանց շարժմունքը, և աւելի զգուշաւոր ըլլան մասնաւոր դիպուածներէն ըհանուր հետեանքներ հանելու կողմանէ:

Սերվիայի դիպուածին մէջ ալ վերջապէս յայտնի երեցաւ թէ Ռուսաց կայսրը որչափ փոյթ ունի պահպանական խորհրդով շարժելու. ուրովհետև Սերվիացւոց ինքնակամ ընտրած իշխանին վրայէն անիրաւութեան ու բռնութեան արատը վերցուց, ու զինքը նորէն հաստատեց, իրաւունք համարելով ցուցընել աս բանիս մէջ ան պաշտպանողութիւնը որ (Սամանեան տէրութե հաւանութիւնը ստացած է Սերվիայի իշխանութեանը վրայ:

Յունաստանի և Սպանիայի վիճակները աս տարուանս մէջ մասնաւոր կերպով իրենց դարձուցին քաղաքագէտներուն աչքը. իրաւ է որ ասոնց վրայ խռովութեան նշաններն աւելի յայտնի կ'երևնան, ու դիւրաւ խաղաղելուն յոյսը քիչ մը հեռու կը կարծուի. վասն զի Յոյնք իրենց կամացը հաւանեցուցին թագաւորնին, բայց իրենք իրենց մէջ դեռ ինչպէս որ պէտք է չմիաբանեցան, և կարծես թէ իրարու միտքը և կամքը աղէկ մը չհասկըցան: Աւստի իրենց պաշտպան կեցող տէրութիւնները, այսինքն Ռուսը, Նիգղիան ու Վաղղիան թերևս Յունաց գործողութեանն ալ իրաւունքի կերպարանք մը տան, անոնց դիտաւորութիւնն ալ իրենց մտքին յարմար երևցընելով՝ զանոնք խաղաղեն, իրենք ալ խաղաղ մնան: Իսկ Սպանիայի այսչափ տարուան խռովութիւններուն ամենէն մեծը թէպէտ աս 1843ին եղաւ, որ ամբողջ քաղաքներ արիւնով լուացուեցան

ու մոխիր դարձան , բայց վերջը վերջը Ապանիացիք անով ալ իրենց վախճանին չհասան : Ասփարթէր իշխանը՝ որ բոլոր խռովութեանց պատճառը համարուած էր՝ ձգեց փախաւ Մեգրիա , բայց իր հանած խռովութիւնները հետը չբըշուեցան : Ապանիացիք ինքնագլուխ թագուհի անուանեցին Ղապէլան՝ որ դեռ 13 տարեկան աղջիկ է , բայց անով ալ իրենց տակնուվրայ եղած երկրին վիճակը չկրցան հաստատել :

Միայն քաղաքական խռովութեցը մէջ ամենէն երեւելին Ահոռի Փենճապ նահանգին բնակիչներուն հանածն է , որ իրենց թագաւորը սպաննեցին և եօթը տարեկան տղայ մը թագաւոր դրին : Միջաններուն Տոսթ Սէհէմէտ անունով թագաւորն ալ աս մօտերս Պոլսարայի խանին գրգռութեամբը սպանուեր է Վեպուլ քաղաքը : Մը հեռաւոր երկիրներուն մէջ պատահած դիպուածներուն վրայ ստոյգ տեղեկութիւն առնելը շատ դժուար չէ հիմա Արոպացւոց . մի զի Մեգրիացիք հնդկաստանին գրեթէ ամէն կողմերը օրէ օր իրենց ոտքին տեղ ընելով , յայտնի է թէ աս խռովութիւններէն մէկ օգուտ մը կը ջանան քաղել :

Ուրիշ Արոպացիք ալ կարծես թէ դժուարելու տեղը ուրախակից կ'ըլլան Մեգրիացւոց առաջ երթալուն , երբ որ կը տեսնեն թէ անոնց արեւելքին մէջ տարածուիլը՝ իրենց ալ մեծամեծ օգուտներու պատճառ է . և ասոր մէկ ապացոյցը ան է որ աս տարուանս մէջ վերջապէս հաստատուեցաւ ան անկարծելի դաշնադրութիւնն որ ըրին Չինու թագաւորն ու Մեգրիացւոց թագուհին . նր թէ ասկէ ետքը ամէն ազգ կարող ըլլայ համարձակ առուտուր ընել Չինու երկրին հետ : Մը հրամանը մեծ յոյս կու տայ Արոպացւոց արհեստներուն ու վաճառականութեանը ինչուան Միայն ներսերը տարածուելուն , և Չինացւոց պէս ազգին՝ որ այսչափ հազար տա-

րիէն 'ի վեր իր երկրէն դուրս բան չէր ուզէր գիտնալ՝ Արոպացւոց քաղաքականութենէն օգուտ մը քաղելուն :

Սանաւոր փոյթ ու ջանք մըն ալ ցրցուցին անցեալ տարուան մէջ Արոպայի թագաւորները՝ մէջերնին եղած բարեկամութիւնն ու խաղաղութիւնը հաստատելու համար . անշուշտ փափաքելով որ իրենց հպատակներն ալ օրինակ առնեն իրենցմէ , ու մարդկութիւնը՝ քրիստոնէութիւնը քաղաքականութիւնը և կրթութեամբ մէկգմէկ անցնելու ջանք ընելէն ետեւ , հեռու կենան թշնամութենէ , խռովութենէ և հերձուածներէ : Մեգրիացւոց թագուհին Վաղղիա եկաւ , ու Վաղղիացւոց թագաւորին ըրած պատուոյն փոխարէն՝ անկէ ալ պատիւ գտաւ : Մէն մարդ գիտէ թէ աս երկու մեծամեծ ազգերը նախանձաւոր են իրարու , և կարծես թէ ոչ երբէք սրբտանց պիտի բարեկամանան մէկմէկու հետ . բայց աս ալ յայտնի է որ ասոնց նախանձաւորութիւնը Արոպայի ընդհանուր յառաջադիմութեանը մեծ յորդորանք ու զօրաւոր գրգիռ է :

Ռուսաց կայսրը Ռուսիայի թագաւորին այցելութեան երթալով , և անկէ ալ շատ սէր ու պատիւ ընդունելով՝ հաստատեց ան խօսքին ճշմարտութիւնը թէ վեհանձն մեծամեծաց հայրենասիրութիւնը ազատ պիտի ըլլայ առանձնական թշնամութենէ և ռիսակալութիւն . և թէ երբոր ասոնք առանց իրենց ազգասիրութիւնէն ետ կենալու՝ օտար ազգաց աղէկութիւններն ալ կը սիրեն , յայտնի կ'ընեն՝ թէ արժանի են աշխարհակալ ըլլալու , և կարող են միլիոնաւոր մարդկանց բախտը կառավարելու :

Վաղղիայի հիմակուան թագաւորը խորագէտ և իմաստուն քաղաքականութեամբը իր աթոռը աւելի հաստատեց , և իր որդիքը մէկը քան զմէկալը ընտիր և գովելի երեւնալով երեւելի գործողութեանց մէջ , իրենց

ցեղին պատիւը աւելի պայծառացուցին :

Պելճիայի թագաւորը իրեն քաղաքական իշխանութիւնն օրէ օր աւելի ամրացնելէն ետքը՝ յայտնի ըրաւ թէ իր երկրին մէկ հատիկ օգուտը հոգալու, այսինքն արհեստներն ու վաճառականութիւնը ծաղկեցնելու հետ է . և աս վախճանիս համար երկրթէ ճամբաներով լեցուեցաւ բոլոր Պելճիան :

Հողանտայի թագաւորը Վուլիէլմոս Փրիզերիկոս, որ անցած դեկտեմբերին մէջ վախճանեցաւ, մեծցաւ տուաւ իր սիրելի հպատակներուն սրտին . բայց անոնց անխոնջ աշխատասիրութիւնը՝ որով տէրութեան գանձին և տուրքերուն բարեկարգութեանը համար կ'աշխատին՝ ամենեւին չպակսեցաւ :

Հռոմայ տէրութեանը մէջ նորէն ապստամբութեան ու խռովութեան ձայներ ելան, բայց ծանր հետեանք մը չերևցաւ : Մէստրիացւոց խաղաղարար ու խոհեմ օգնականութիւնը Խտայիայի մանր տէրութեց հանգրստութեանը մեծ ամրութիւն է :

Շուեաներուն իրենց Վարոլոս Յովհաննէս թագաւորին քսանըհինգ տարուան թագաւորութեանը յոբելեան հանդէսները կատարելով՝ յայտնի ըրին թէ անցեալ տարի ալ գոհ եղած են իրենց քաղաքական ու նիւթական յառաջադիմութեանը վրայ :

Վերմանիային վերաբերեալ իրնդիրներուն մէջ այնչափ էր անցեալ տարի ալ Մէստրիայի և Բրուսիայի միաբանութիւնն, որ բոլոր Վերմանիան յիրաւի իբրև մէկ ազգ և մէկ տէրութիւն առաջ երթալու վրայ է, մանաւանդ ուսմանց՝ գիտութեանց և արուեստից մէջ : Նոյնը է Վերմանիային ընթացքը և հանդարտ, բայց միանգամայն աւելի հաստատուն ու տևական ալ է՝ քան թէ Եւրոպայի ուրիշ որ և իցէ տէրութեանց յառաջադիմութիւնը :

() ամանեան տէրութեան փորձ և

խոհեմ ընթացքը, որով ամէն բանէ աւելի մասնաւոր ջանքով երկրին մէջ արհեստները ծաղկեցնելու, երկրագործութեան աղբիւրը բանալու, սուկիի և արծրթի հանքերը բանեցնելու, և ստակներուն արժէքը լաւցրնելու հետ եղաւ անցեալ տարի, իրաւամբք յոյս կուտայ հպատակներուն թէ օրէ օր աւելի հանգստութեան և ուրախութեան օրեր պիտի տեսնեն :

Մը ընդհանուր խորհրդածութիւնները մէկ աղօտ լոյս մը կրնան տալ նաև աս 1844 տարուանս մէջ պատահելու դիպուածներուն՝ որ այլ և այլ օրագիրներու մէջ պիտի կարդացուին : Սեր կողմանէ փափաքելին աս է որ աս տարուան ընդհանուր խաղաղութիւնն ալ անցած տարուընէն վար չմնայ՝ վեր ըլլայ, որպէս զի քաղաքական և ազգային յառաջադիմութիւնները հետ զհետէ ծաղկին ու պայծառանան :

Եւրոպայի հիմակուան Լաֆառներուն արիւր :

Շ ՈՒԵՏԻ թագաւորը 80 տարեկան է .

- Հռովմայ քահանայապետը 78 .
- Մննովերի թագաւորը 73 .
- Վաղղիացւոց թագաւորը 70 .
- Սիրթեմպերկի թագաւորը 62 .
- Պաւերայի թագաւորը 57 .
- Տանիմարբայի թագաւորը 57 .
- Սարտենիայի թագաւորը 55 .
- Պելճիայի թագաւորը 54 .
- Ստորիննահանգաց թագաւորը 52 .
- Մէստրիայի կայսրը 50 .
- Բրուսիոյ թագաւորը 50 .
- Ռուսաց կայսրը 47 .
- Սաքսոնիայի թագաւորը 46 .
- Նափոլիի թագաւորը 34 .
- Յունաց թագաւորը 28 .
- Փորթուգալի թագուհին 25 .
- Մնգղիայի թագուհին 24 .